


ՓՐԱՆԿԻՍԿՈՍ-ՅՈՎԱԷՓ



ԿԱՅՐ ԱՒՍՏՐՈՅ.

Աւստրոյ այժմեան կայսր այն վեհապետներէն է որոց կեանքին վրայ աւելի զգալի կերպով կերեւնայ բազաւորական բազին ծանուրիւնն ու բերած նեղութիւնները: Այս բարձր կենաց փորձը աս կանուխ սկսաւ նա առնուլ: Տասնութիւն տարեկան եր եր կայսերական գահն էլաւ՝ իւր հորեղբոր՝ Ֆրսիմանս Ա կայսեր յաջորդելով, 1849-ին դեկտեմբերի 2-ին:

Տերութիւնը խարխալեալ վիճակի մը մեջ գտաւ. Մանաուսանն ապսամբած, Լոմպարսիան ու Վէնէսիկը կայսերական լուծը քօթափած, ու նոյն իսկ Աւստրիան ոտ էլած՝ որ սահմանադրութիւն կախանաջեր:

Երիտասարդ կայսր արոն էլածին պէս ջանաց ժողովրդեան սիրտ հանդարեղ. խոստացաւ կասարեալ ազատութիւն ու սահմանադրական կառավարութիւն: «Համոզուած եմ թէ ազատական կառավարութիւն մը հարկաւոր է, կրտք, եւ թէ այնն «միայն կարելի է տերութիւնը վերանորոգել: ձեռնա՛րիս ազատութեան ու բոլոր ժողովրդեան իրաւանցը «հաւասարութեան վրայ, բոլոր քաղաքացոց՝ օրինաց «առջեւ հաւասար լինելուն, ու օրէնսդրութեան՝ ա՛՛մէն քաղաքացոյ հաւասար իրաւունք ունենալուն «վրայ կեցած է տերութեան մը մեծութիւնը: Այս կեր-

« պոլ կուզեմ ես կայսերութիւնը իւր առաջին վա-
« ռացը հասցրնել ու մեջի բազմաթիւ ազգերը մէկ
« սիքս մէկ ոգի բնել : »

Քեղեցիկ էին այս խոստումները , բայց կերելայ
քէ քովի խորհրդականները ջրալուցին որ նորնսիր
կայսր խոստանը վրայ կենայ , մանաւանդ քէ քանի
մը հակառակ գործոց ալ ձեռք գարնել տուն իրեն ,
որով զուլս վերուցած ազգերուն սպասամբութիւնը
իրաւացի երեւցաւ : Բայց Ռասեցիին բազմախորձ ֆա-
ջութեանը առջեւ շերցան դիմանալ Լոմպարիան ու
Վենետիկ : Մանաւանդ ալ քէ քէ կայսերական գորու-
քիւնը խորհակեցին , բայց էւ նոքա մեծագոյն ուժոյ
դիմաց տարացան . վասնզի Ռուսաց կայսր Նիկո-
ղայոս Ա , օգնութեան հասաւ Աւստրիոյ , ու բոլոր-
վին փնանալու անագին վստահեմ զնա ազատեց :

Այն մեծակեիւ բարեարարութեան՝ Աւստրիա իւր Է-
րախսագիտութիւնը ջրուցուց , էւ վերջի արեւելեան պա-
տերազմին ժամանակ միաբանեցաւ Գաւառացաց հետ
բնդդեմ Ռուսիոյ . էւ այս պակասութիւնը երբ Աւս-
տրիոյ երեսը զարնուեցաւ՝ Շվարցնայերի իշխանը
պատասխան տուաւ քէ Ասոր վրայ կեցած է Աւստրիոյ
անկախութիւնը : Ըսել կուզեմ քէ Ռուսիոյ իւր վրան
ունեցած ազդեցութիւնը կորսելու առիթ կփնտռէ Աւս-
տրիան , զոր զսածին պէս նայեցաւ որ շփախցրնէ :

Քեպէս կայսերութեան կործանման վստահը անցաւ ,
բայց այն պատերազմներուն պատճառաւ տերութեան
զանձը մեծ կորուստեան մեջ բնկաւ : Հարկ էլաւ որ
տուրքեր կրկնապատիկ ու ֆառապատիկ ծանրանան .
որով էւ ժողովրդոց զանգասներն ու դժկամակութիւնը
աւելի սասկացաւ : Մանաւանդ էւ Իսպիոյ ունե-
ցած մեկխանի ազատութիւնները վերցուեցան , ու ոխը
այն բնկնեալ ազգաց արեւուն մեջ կմբխար : 1855-ին
փետրուար ամսոյն մեջ փորձ մը փորձեցին կայսրը
սպաննելու . էւ քեպէս ազատեցաւ , բայց քանի մը
ժաբար կեանքը մեծ վստահի մեջ երեւցաւ :

Կայսրը 1854-ին , ապրիլի 24-ին բնւրեց իւր ի-
հարսնութիւն Նիսիաքէր դքսուհին , որ ծնած էր 1857,
Սեպտեմբերի 24-ին Պաւարիայի հասարակ դէսէ մը .
բայց այն միսիքարութիւնն ալ շուտով իւր դառնու-
թիւնն ունեցաւ . վասնզի առջինեկ զուսրը մեռաւ
հիշ տետնէն , ու մանկանասակ կայսրուհին բարակ-
ցաւի հանդիպեցաւ :

Ժողովրդեան զանգասները լուեցրնելու մտնով՝
կայսրը իւր ամուսնոյն հետ մեկտեղ էլաւ նախ Մա-
նաուսան , ետն ալ Իսպիոյ գաւառներն այցելութիւն
բնելու . էւ յիւրաի շատ սեր տեսաւ ժողովուրդներէն .
վասնզի քէ կայսրուհւոյն ֆաղցրաբարոյ վարմունքը էւ
քէ նոյն իսկ կայսեր բնսիր ձիրքերն , բնանի բնու-
թիւնը ու ժողովրդեան վրայ ցուցուցած վստահու-
թիւնը՝ ամենուն սիրքը իրեն կփաշէին :

Սակայն ժողովրդեան՝ մանաւանդ Իսպաղացոց ա-
շելութիւնը կայսեր անձին դեմ ջեր , այլ նորա կա-

ռավարութեանը : Ազատութեան սերը ամենուն արեւին
մեջ կեպեւր , էւ ամենուն աշքը մեծ յուսով Փիեմոնթի
վրան էր , որուն Աւստրիոյ հետ 1849-ին բրած զինա-
դադարման ժամանակը կրննար 1859-ին , մարտի
25-ին , ուսի էւ առջի պարտութեան վերջը կուզեւ
աւնուլ : Իսպիոյ ազատութեան ժամը հասած էր :

Գաղղիան օգնեց իւր դաւանակցին ու Իսպաղացի ա-
զատութեան դուրը կանգնեցին : Մերտնիք իշխանը ,
որ կայսերութեան մեծ խորհրդականն էր , տեսաւ այն
ազատութեան յաղթանակը ու այնպէս փակեց աշուր-
ները . էւ կայսրը շատ ցաւեցաւ նորա մանուանը վրայ ,
բայց անկեց ալ աւելի ուրբայ վեց պատերազմներուն կո-
րուսը , որով Լոմպարիան ձեռքէն էլաւ . անկեց ալ
աւելի ցաւ տուաւ իրեն Աւստրիոյ զինուորական հաճ-
բաւոյն կորուսը , մանաւանդ որ վերջի հակառակա-
քին էկեր էր անձամբ առաջնորդելու էւ իւր զորաց
յաղթութեանը վկայ լինելու : Այն դաւտեր որ տար
տարի առաջ ալկանատէս էր էր էր Աւստրիական բա-
նակին Ռասեցիին ձեռքով բրած յաղթութեանցը , այն
դաւտերը տեսան յաղթուած ու բնկնեալ ազգին վա-
ռաւոր ազատութիւնն ու յաղթանակելը :

ՎիլլաՅրանֆայի հաւատարմեանն էտէ կայսրը նորա-
նոր խոստումներ բրաւ . վասնզի հանջցաւ քէ Լոմ-
պարիոյ ազատեմն էտքը՝ Իսպիոյ իւր ձեռքին տակ
մնացած մասը ուրիշ կերպով շերցնար բռնուիլ՝ բայց
երէ իրենց վրայի լուծը բերեցրնելով : Բայց դեռ այն
լուծին բերեւեալուն նեան մը ջետնուեցաւ . բնդհա-
կառակն այն խեղճ գաւառները մեծ նեղութեան մեջ
ձգեցին : Աւստրիոյ մէկ մեծ վախն ալ Մանաուսանն
է . ուսի մտերս կայսրը խոստմնագիր մը բրաւ , ո-
րով կշանայ նոցա սիրքը շանիլ՝ խոստմնալով տալ
նոցա դարձեալ իւրեանց մասնաւոր օրինադրութիւնը :
Բայց ինչպէս այն տեղէն գրուած նամակները կը-
վկայեն , այս խոստումները ջրի ձայն կուզան նոցա
սկանջին , էւ ոչ ոք կհաւատայ : Չհաւատալուն մէկ
պատճառ ալ այս կուտան որ կայսրը կղերկէ նոցա
կառավար Պենետէ կոմսը , որ ազգաւ Մանաու լինե-
լուն՝ իբր քէ դիւրաւ վաստիկ իւր ազգակիցները կայ-
սեր կողմը : Մանաուները կէս մը յուսով դիմացը կել-
լեն ու կեւորհաւորեն իրենց հայրենի լեզուով : Նա
կղաւնայ պաղ կերպով պատասխան կուտայ գերմա-
ներէն . « Պարոններ , կրտէ , էս Մանաու էմ ճննդեամբ ,
բայց արտով՝ Աւստրիացի . կսիրեմ Մանաուները , բայց
աւելի կսիրեմ զկայսրը . ով որ կայսրը կուծարէ՝ զի-
տեմ զնա վարձարէլ . բայց էւ զիտեմ շարաշար պա-
տահատել ով որ կայսեր հպատակելու պարտէն կպա-
կասի : »

Այս օրերս ձայն մը էլաւ քէ Աւստրիոյ կայսրը կու-
զէ հրաժարիլ արտուէն ու այսուենէտ ֆաշուած հան-
գիտ կեանք անցրնել . բայց այս հաճբարը մինջեւ
ցայժմ հաստատութիւն մը տաւա :